

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

---

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 5

15 Յունիս 1894



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԷԿԵԱՆ

Պապը Ակի ճառտէսի թիւ 20

1894

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

1. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՍՆՔԸ — Յ. ՌԵՖԵՆ.
2. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՍՈՅՅ. — Ս. Վ. Ն.
3. Կրօնական խորհրդածութիւնը. — Ս. Վ. Ն.
4. Ի ՀՈՒՐՏ. — Յ. Վ. ԱՏՎԵԼԵՆ
5. ՀԱԴԻ. — Ս. Վ. Ն.
6. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. — ՅՈՎՃ. Վ. ԱՔԵՂԵՆ

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍԻ ԿԻՍԱՄՍԵՅՑ

Հինգերորդ Տարի

Թիվ 5

15 Յունիս 1894

## ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵԱՆՔԸ

Ce que j'aime dans la nature,  
C'est qu'elle verdit et fleurit,  
C'est qu'elle adore, chante et rit,  
Sans la moindre littérature;  
Jamais elle ne fait d'esprit.

Marc—Monnier

Խեղճ մարդկային կեանք. ո՞րքան զքեզ կ'ազարտեն, կը զբարտեն եւ կ'անիծեն: Մի քանի բացառութիւններէ զատ ո- րոնք երգած են ու կ'երգեն քու յանկուցիչ հրապարներզ (զոր զու կարող ես ընծայել), ո՞րքան մարդիկ Սոլոմոն Խմաստունէն՝ ըլլայ առաջ ըլլայ վերչը՝ զքեզ տափակ, անհամ, նենգաւոր եւ անգութ հոչակած են: Այսու հանգերձ, զու մեր ստացուածոց ամենէն թանկաղինն ես, եւ հակառակ այն անարգանաց որ կ'ուղղուի քեզ զէմ, բոլոր մեր զօրութեամբը պինդ փակած ենք քեզի: Եթէ կարելի ըլլար մեզ ընտրել մեր մահուան ժա- մանակը, մեծագոյն մասը մենէ այնքան պիտի յետաձգէին զայն որ գարեր պիտի տեւէր, նոյն իսկ հաւանականութիւն չը պիտ'ըլ- լար թէ արդեօք կարելի պիտ'ըլլար որոշում մը տալ յայդմ: Ապ- րելու ընազդումը կամ ահճանապահութեան ընազդումը նախախ-

նամութեան մի ճշմարիտ բարիքն է. Կթէ այս զգացումը բթա-  
նայ կամ մարի 'ի մեզ, կարելի չէ նոյն խկ համարձակիլ գու-  
շակելու թէ ի՞նչ պիտ' ըլլայ արդեօք մարդկութիւնը:

Կենաց խնդիրը ամեն ժամանակի եւ տմեն ժողովրդոց ի-  
մաստասիրաց եւ խորհողաց մօտ հետազոտութեանց եւ խորհր-  
դածութեանց մեծ նիւթ եղած է: Նիւթապաշտք յայդմ ուրիշ  
բան չեն տեսներ բայց եթէ մաս միմացականութեան միացեալ  
նիւրի մը մասի հետ, կամ թէ ամբողջուրիւն մ' երեւոյներու  
որք սահմանեալ ժամանակամիջոցի մը մեջ՝ իրարու կը յաջոր-  
դեն գործարանաւոր եակաց մեջ: Բժիշկները յայդմ տեսած են  
մարմնոյ անդամոց գործմունք որ կը դիմադրեն մահուան: Այլք՝  
իւր կարծութենէն հիացեալ՝ զայն անուանեցին վայրկեան մը  
ընդ մեջ երկու յափառենականութեանց, կամ դեռ աւելի, մուր  
դիպուած մը երկու անվախճան քենյ մեջ:

Կենաց վրայ տրուած սահմանաց մոծագոյն մասը մարդա-  
տեցութեան կամ գէթ վճատութեան դրոշմը կը կրեն: Ատոր բը-  
նաւ չենք զարմանար, որովհետեւ այն մի քանի ուրախութիւն-  
քը՝ զորս կեանքը մեզ կ'ընծայէ՝ կը կորսնցնեն իրենց բոլոր հը-  
րապոյրը այն բազում անձկութեանց կամ հանրավաստակ աղէ-  
տից մօտ որ զմեզ տակաւ տակաւ կը հալեցնին եւ որոնցմէ ոչ  
ոք կարող է խոյս տալ:

Նոքա որք հոգւով մարմնով զարուս յատուկ մոլեկան գոր-  
ծունէութեան մէջ կը նետուին, կը քանքատին՝ յոգնութիւն,  
տկարութիւն, յուսախարութիւն պատճառելով: Կեանքը մրրիկ  
մ'է կըսեն, այնքան աղմուկ կը հանէ որ կարծենք թէ երբէք  
այդքան հանած չէ: Յուզումը միշտ դէպ յառաջ քայլ մը չէ.  
շատ մը այլափոփոխ եւ արտաքուատ լաւ կատարուած ասպա-  
րէզներ ոչ երբէք լաւ ելք մ'ունեցած են: Յուզեալ կեանքին  
եւ գործոնեայ կեանքին մէջ մեծ տարրերութիւն կայ: Վերջինը  
եթէ լաւ հասկցուի եւ լաւ տարուի կարօտ է օգնութեան մար-  
դուս բոլոր զօրութեանցը, արդ, կեանքն կը կայանայ 'ի վեր  
քան զամնայն աւելի նուազ զօրեղ ձգտման մը մէջ, թուլու-  
թիւնը՝ հիւանդութիւն է, մահ է: Հոգւոյ կամքը եւ մարմնոյ զօ-  
րութիւնը կը պահպանեն եւ կը յաւելուն կենդանութիւնը, մինչ-  
դեռ տիբութիւնը եւ զգուանքը կը տկարացնեն զայն եւ կը վեր-  
ջանան զայն ոչնչացնելով: Ասկէ զատ, գործունէութիւնը, աշ-  
խատութիւնը, ձգտումը նախախնամութեան այնքան փափա-  
քած բաներն են որ ամեն անոնք որ ասոնցմէ խոյս տալ կու-

կեն կ'զգանց թէ իրենց ֆիզիքական եւ բարոյական օյժերը, առողջութեան ու երջանկութեան լինակնին, չուտով մը կը պականին կ'անհետին:

Ընդհանրապէս մեզ այնպէս կը թուի թէ մենք մեր կեանքին պատասխանատու չենք, թէ ասիկայ մեզ շնորհուած է առանց մեր հաւանութեան եւ հաճութեան, այսու հանգերձ, խորհող մը մեզ կը ցուցինք թէ թէպէտ կեանքը նախ մեզ կ'երեւաց իբր ձրի տրուած բան մը, բայց բնութիւնը վերջը անոր հաշիւը կը զրկէ մեզ. ճնա մեզ կուտայ էակը որ մեզ կը զարդարէ մինչև տասնեւութ կամ քսան տարիներ իրական կամ երեւակայտական բարիքներով, յետոյ, մեր չի յուսացած եւ զրամական յոյժ նեղ մի ժամանակնիս, ահա կուգայ մեր ուսին գալչիլ ձեռքը վարտամուրհակներով!»

Սյս հանճարեղ խորհրդածութենէն սա կը հետեւի որ կեանքի փորձանքներն ու հոգերը վճարման մը կամ փրկանքի մը պէս են: Յուսազրկութիւնը եւ դասնութիւնը՝ զորս կը ծնի կեանքը ստէպ մեր յանձնապատահութեան եւ եսասիրութեան պտուղներն են: Փոխանակ համեստօրէն եւ ազնուաբար ընդունելու այն զոր կայ ինչոյից ճաշացուցակին մէջ, կենաց սեղանը կը նստինք սպահանջելով ամենէն համեղ կերակուրներն ու ամենէն ընտիր զինիները: Պահանջենք իրմէ այն զոր կարող է մեզի տալ, կամ լաւ եւս, իրմէ եւ ոչ մի բան յուսանք եւ սպասենք: Կեանքը բարեկամներու պէս է. որչափ աւելի քիչ յուսանք իրմնցմէ, այնքան աւելի կը շահինք:

Լուրջ իմաստաէրն եւ քրիստոնեայ հաւատացեալը կեանքը կատարելագործման դպրոց մը կը նկատեն: Սյս տեսակէտով նորս անոնց թելազրած զաղափարները սքանչելի եւ միսիթարիչ են: Մեր այս աշխարհիս մէջ ըրած կարճ անցքին մէջ նոքա մի պատրաստութիւն կը տեսնեն դէպ ՚ի մի երջանիկ եւ յաւիտենական կեանս: «Ապրիլ, սպասել ըսել ե», ըսաւ. Համարթին: «Այս կեանքը միասին որրանն է», ըսաւ Ժուլիէր: Նման վաղեմի ամփիթատրոնին մէջ մարտսչող յանդուզն սուսերամարտից՝ նոքա որ կ'իյնան կենաց կրկէսին մէջ միշտ ամենատկարներն չեն. ատոնք շատ անզամ անոնք են որ երկար ատեն եւ լաւ մը զիմաղրած են: Կեանքը ոչ գեղեցիկ եւ ոչ ալ տգեղ է. ճնա ոչ հաճոյք եւ ոչ ալ վիշտ մ'է. նոքա որ գայն շատ կը սիսալին: Կեանքը ուրիշ բան չէ բայց եթէ հարկաւոր, զմնդակ բան մը զոր պար-

տինք կրել մինչեւ վերջը համբերութեամբ և մինչեւ անգամ  
երախտազիտութեամբ։ Որքան ալ նա դառն ըլլայ, քանի որ  
ինքզինքս կարող կ'զգանք զործելու և մէկու մը ծառայելու,  
պէտք է զայն ընդունինք ու օրհնենք։

Յարութիւն Ունձեան

## ՊԱՏԱՐԱԳԱՄԱՑՑ

### ԵԿԵՂԵՑԱԿԱՆ — ԿՐՕՆԱԿԱՆ

Շարայսարութիւն (۱) և վերջ

ՈՍԿ. — Քեզ յանձն առնեմք զկեանս մեր բովանդակ և ւ  
շյոյս Մարդասէր Տէր, և խնդրեմք և ւ աղերսեմք,  
արժանացո զմեղ հաղորդել երկնաւոր և սուկալի խորհրդոց քոց  
սուրբ և հոգեւորական սեղանոյս՝ մաքուր մտօք, 'ի քաւու-  
թիւն՝ մեղաց, 'ի թողութիւն յանցանաց, յընդունելութիւն Հոգ-  
ւոյդ սրբոյ, 'ի ժառանգութիւն արքայութեանդ երկնից, 'ի քեզ  
ապաւինութիւն, մի՛ 'ի զատաստան, մի՛ 'ի զատապարտութիւն։

(Բրո. և Ուկ). — «Սարկ. — Բնկալ, կեցո և ողորմ։

Զօրո ցերեկ սրբութեամբ. եւայլն։

Քարողին վերջին տունն կը աարբերի նախընթաց օրինակ-  
ներէն, այսպէս.

Զմիաբանութիւն հաւատոց և զընդունելութիւն Հոգւոյն  
սրբոյ խնդրելով՝ զանձինս մեր և զմիմեանս և զամենայն ըզ-  
կեանս մեր Քրիստոսի Աստուծոյ յանձն արացուք։

(Բրո. և Ուկ). — «Քահանայն ՚ի ձայն. — Եւ արժանացո

(1) Տե՛ս Պարէէր Ե. Տարէ նէւ 4:

զմեղ Տէր անշուշտ մտօք՝ անդատապարտ եւ համարձակ կարդալ զքիզ. Երկնաւորդ Աստուած Հայր եւ ասել.

«Ժողովիսրդն. — Հայր մեր որ յերկ. եւայլն.

«Քահանայն. — Զի քո է արքայութիւն եւ եւայլն. Խաղաղութիւն ամենեցուն:

«Սարկ. — Երկիր պագէք Տեառն:

«Քահանայն ՚ի ծածուկ.

ԲԱՐՍ. — Տէր Տէր Հայր ողորմութեանց եւ Աստուած ամենայն մխիթարութեան՝ օրհնեա զերկրպագուս քո, սրբեա, սպահեա, ամրացո, զօրացո, յամենայն ՚ի չար դործոց փրկեա եւ յամենայն բարիտ առաջնորդեա. արժանաւորեա անդատապարտս հաղորդել անապական եւ կենդանարար խորհրդոց քոց ՚ի քաւութիւն մնդաց եւ յընդունակութիւն Հոգւոյդ քում սրբոյ:

ՈՍԿ. — Գոհանամք զքէն թաղաւոր անտես որ անչափ դորութեամբ քով արարեր զամենայն, եւ առաս ողորմութեամբ յոշնչէ ցուցեր յինչ զամենայն արարածո. դու Տէր հայեաց յերկնից յերկրպագուս քո, զի ոչ խոնարհեցուցանեմք զմարմին եւ զարիւն՝ բաց քեզ սոսկալիդ Աստուած: Եւ արդ դու Տէր զինզրուածու մեր ամենեցուն կատարեա ՚ի բարի ըստ իւրաքանչիւր սիստոյից, նաւելոց նաւակից լեր, ճանապարհորդելոց՝ ճանապարհորդակից, ախտացելոց՝ առողջութիւն, բժիշկդ հոգւոց եւ մարմնոց մերոց:

«Քահ ՚ի ճայն.

(Բրս. եւ Ռոկ.). — Ծնորհօք եւ զթութեամբ եւ մարդասիրութեամբ Միամնի Որդւոյ քո, ընդ որում օրհնեալ ես ամենասուրբ եւ բարերար եւ կենդանարար Հոգւովիդ, այժմ եւայն:

«Քահ. Խորհրդաբար.

(Բրս եւ Ռոկ). — Նայեաց Տէր Աստուած մեր Ցիսուս Քիւստոս ՚ի սուրբ բնակութենէ քումէ, յաթուոյ փառաց թաղաւորութեան քո, եւ եկ ՚ի սրբել զմեղ, որ ՚ի բարձունս ընդ Հօր նատիս եւ աստ անտեսաբար ընդ մեղ միաւորիս. արժանի արա զօրութեամբ բազկի քո տալ մեղ յանարատ մարմնոց քումէ եւ ՚ի պատուական յարենէդ, եւ ՚ի ձեռս մեր ամենայն ժողովեանս:

(Բրս. եւ Ռոկ). — «Սարկ. — Պոսովխումէն (Նայեացուք). —

«Քահ. — ՚ի Սրբութիւն սրբոց: Եւ յետ հաղորդելոյն զատերք նշխարս ժողովեալ ՚ի սուրբ Սեղանոյն՝ աղօրեսցէ.

«Քահ. ՚ի ծածուկ.

**ԲԱՐՄ.** — Գոհանամք զքէն Տէր Աստուած մեր յաղագս  
սուրբ անապական անմտն եւ երկնաւոր խորհրդոց քոց հաղոր-  
դութեան, զոր պարզեւեցեր մեղ բարերարութեամբ՝ 'ի սրբու-  
թիւն եւ յառողջութիւն հոգւոց եւ մարմնոց մերոց. զու Տէր  
ամենակալ արա զի հաղորդութիւնս մարմնոյ եւ արեան Քրիս-  
տոսի քո լիցի մեղ յտճումն հաւատոց, 'ի սէր առանց կեղծա-  
ւորութեան, 'ի լրումն իմաստութեան, 'ի բժշկութիւն հոգւոց  
եւ մարմնոց, առ 'ի մերժումն ամենայն հակառակորդաց, 'ի  
պահպանութիւն պատուիրանաց քոց, 'ի պատասխանատրութիւն  
հաճոյական առաջի ահեղ ատենի Քրիստոսի քո:

**ՈՍԿ.** — Գոհանամք զքէն մարդասէր Տէր, բարերար հոգ-  
ւոց մերոց, զի եւ յաւուրս յայսմիկ արժանացուցեր զմեղ երկ-  
նաւոր եւ անմահ խորհրդոց քոյ, ուղղաձեւեա զճանապարհս  
մեր, ամրացո զմեղ զամենեսեան երկիւղիւդ քով, պահպանեա  
զկեանս մեր, հաստատեա զշաւիզս մեր աղօթիւք եւ աղաչանօք  
փառաւորեալ Աստուածածնիդ եւ միշտ կուսին Մարիամու, եւ  
ամենայն սրբոց քոց:

(Բրս. եւ Ռոկ.). — «Սարկ. — Երկիւղիւ Աստուծոյ հա-  
ւատով եւ սիրով յառաջ մատիք:

(Բրս. եւ Ռոկ.) — «Քահ. — Կեցո Աստուած զժողովութոց  
քո եւ օրհնեան զժառանդութիւնս քո:

(Բրս. եւ Ռոկ.). — «Քահ խորհրդաբար. — Օրհնեալ ես  
Աստուած մեր,

(Բրս. եւ Ռոկ.). — «'Ի ճայն. — Յամենայն ժամ, այժմ եւ  
միշտ. եւայն:

(Բրս. եւ Ռոկ.). — «Սարկ. — Եւ եւս ընկալեալք յաստ-  
ուածային՝ յանարատ՝ յանմահ՝ յերկնային՝ 'ի կենալանարար 'ի  
սոսկալի խորհրդոյս Քրիստոսի, արժանապէս զԺեառնէ գոհաս-  
ցուք:

Զօրս բովանդակ սրբութեամբ՝ խաղաղութեամբ՝ առանց  
մեղաց անցուցանել, եւայն:

(Բրս. եւ Ռոկ.). — «Քահ 'ի ճայն. — Զի զու ես սրբու-  
թիւն մեր, եւ քեզ Հօր եւ Ռութոյ եւ Հոգւոյդ սրբոյ վայելէն  
փառք, այժմ եւայն:

Խաղաղութեամբ յառաջ մասիցուք.

«Սարկ. — ԶՏէր աղաչեսցուք:

ԱՂՋԹՔ 'Ի ՑԵՏՈՒՄՏ ԲԵՄԻՆ

«Ասէ Քահանայն ՚ի ճայն.

**ԲԱՐՄ.** — Զպատարազս գոհութեան եւ զհաճոյական ըսպասաւորութիւնս՝ զբանականս զայս եւ անսարիւն զենումն ընկալար ՚ի ծիռաց խնդրողացս զքեզ ՚ի բոլոր սրտէ Քրիստոս Աստուած մեր, Գամն եւ Որդի Աստուածոյ. որ բարձեր զմեղս աշխարհի՝ եղնդ ամբիծ, անվորձդ լծոյ մեղաց, որ զենար վասն մեր կամաւորապէս, յօշեցար եւ ոչ բաժանեցար, կերար եւ ոչ ծախեցար, եւ զկերօզս սրբեցեր, եւ ՚ի յիշատակ քոց կամաւոր չարչարանաց եւ կենդանարար եւ երեքօրեայ յարութեանդ՝ հաղորդս զմեղ արարեր անպատում եւ երկնաւոր եւ սոսկալի խորհրդոց քոց, մարմնոյ քո եւ պատուական արեանդ; Եւ արդ պահեա զմեղ զծառայքս քո, զպաշտօնեայքս եւ զհաւատացեալ պսակաւորս մեր, զքրիստոսասէր զօրս եւ զառաջիկայ ժողովուրդը՝ ՚ի սրբութեան քում: Տուր մեղ յամենայն ժամանակի եւ յամենայն տեղւոջ քարոզել զարդարութիւնս քո, որպէս զի առաջնորդեալք ըստ կամաց քոց եւ քեզ հաճոյացեալք՝ արժանաւորք եղիցուք ընդ աջմէ քումմէ կանգնել յորժամ դաս դատել զկենդանիս եւ զմեռեալս: Զպլիսապարտեալ զեղբարս մեր փրկեա, զորս ՚ի ծովու վասնգս՝ զեկավարեա, զհոգիս ննջեցելուցըն յուսով կենացն յաւիտենից՝ հանգն ուր այց առնես լուսով երեսաց քոց, եւ զիւրաքանչիւր զպիտոյս օժանդակութեամբ քով լցո՞ւ. զի գու ես տուիչ բարեաց եւ քեզ վայելէ փառք հանդերձ անսկիզբն Հարբդ եւ ամենասուրբ եւ բարերար եւ կենացնացուցիչ Հոգւովդ, այժմ եւ միշտ, եւայն:

**ՈՍԿ.** — Որ օրհնես Տէր զորս օրհնեն զքեզ, եւ սրբես զյուսացեալս ՚ի քեզ, կեցո զժողովուրդս քո եւ օրհնեա զժառանդութիւնս քո. եւայն, ծանօթ աղօթքն:

ԱՂՋԹՔ 'Ի ԾԱԾԿԵԼՆ ԶՄՐՅՈՒԹԻՒՆԸՆ

«Ասէ Քահանայն խորհրդաբար.

**ԲԱՐՄ.** — Կատարեցաք եւ լցուցաք Քրիստոս Աստուած մեր որչափ ՚ի կարի մերում զխորհուրդ անտեսութեամ քո. ունիմք զիշատակ մահու քո, ճանաչեմք զօրինակ յարութեան քո, լցաք անոսպատ կենդանութեամբդ, վայելեցաք զանվախճան հանգիստ. որում եւ զամենեսին զմեղ արժանիս արասոյես շնորհօք

անսկիզբն Հօրդ եւ ոռւրբ եւ բարերար եւ կենդանատու Հոգ-  
ւոյզ, այժմ, եւ եւայն: — «Ես, արձակին:

(ՈՍԿ.) — Կատարումն Օրինաց եւ Մարդարէից զու ես Քրիս-  
տոս Աստուած մեր, որ լցեր զամննայն հայրակամ ամոքէնու-  
թիւնսն, լցո՞ ցնծութեամբ եւ մերկրութեամբ զսիրտս մեր յա-  
մնայն ժամ, այժմ եւ միշտ եւայն:

Բարսեղ կը վերջացունէ ասս, խոկ Ռոկերեամն կը շարու-  
նակէ այսպէս.

(ՈՍԿ.) — Ես ՚ի կատարելու զաղօրս՝ ձայնէ սարկանազն.  
— ԶՏէր աղաչեացոք:

«Քան ՚ի ձայն. — Օրհնութիւն Տեսան ՚ի վերայ ձեր, ասու-  
ուածային չնորհիւն նորա եւ մարդամիրութեամբ յամննայն ժամ,  
այժմ եւ միշտ, եւայն:

«Ես ապա ասէ. — Փառք քեզ Քրիստոս Աստուած մեր,  
յոյս մեր, փառք քեզ:

«Ժողովուրդն. — Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն որբոյ:  
— «Ես արձակին:»

Արդ անհրաժեշտ անդրադարձութիւն ունեցած է իւրա-  
քանչիւր ընթերցող սոյն կրկին սպասարկութեանցս. տեղ տեղ  
Բարսեղ եւ Ռոկերեամն համաձայն կ'ընթանան իւրառու, տեղ  
տեղ կը զատուին. ինչ է պատճառն. ո՞վ է բուն այդ հասարա-  
կաց աղօթից հեղինակն:

Յայտնի է որ Բարսեղ կանուխ քան զՌոկերեամն ասպրած  
լինելով՝ առաջին օրինակն իր գրչէն կրնայ ելած համարուիլ, եւ  
ասոր վրայ Ռոկերեամն հիւսած իր երկն. սակայն այսչափն բա-  
ւական պատճառ չէ կարծեմ: Խոկ աւելին չեմ քններ առ այժմ:

Յոյն Եկեղեցւոյ զլսաւոր դործածականքն են ասոնք. Բարս-  
զեանն՝ Ծննդեան ճրագալուցի՛ իր տօնախմբութեան՝ մեծ պա-  
հոց կիւրակիներուն, Աւագ հինգչարթոյն նուիրական են. խոկ  
ուրիշ օրեր Ռոկերեամնեանն կը վարի:

Ինչպէս յիշատակեցինք՝ Ժամամուաքէն մինչեւ Ծննդայումն՝  
չէզոք մաս մ'է, պատարագի պատրաստութիւն մը, զոր կը կոչեն  
Երախայից պատարագ. Ծննդայումէն վերջ կ'ըսկսի բուն Պատա-  
րագն, ուսորի այդ կէտէն քննելով՝ կը տեսնանք որ հիմնովիմբ կը  
զանազանին իրարմէ կրկին պատարագամատոյցք:

Այսպէս եթէ յիշեմք եւս՝ որ Առաքելական եւ այլ անուն կրօղ հնագոյն Պատարագամատոյցք՝ չորրորդ եւ հինգերորդ զարու մէջ միայն ՚ի զիր վերածուած են, կրնամք հասկընալ՝ որ թէ քրիստոնէական Աւետարանին եւ թէ հին Քրիստոնէից առ հասարակ աւանդութեանց եւ սովորութեանց համաձայն՝ Երախայից պատարագն քիչ շատ նոյնաձեւ եւ նոյնիմաստ պէտք էր լինել, սահմանն չափաւոր եւ գծուած լինելով, վասն զի Երախայից առջեւ Հաւատոց փափկութեան խորհուրդն պարզել չէր մարթ: Իսկ երկրորդ մասն՝ որ էր Հաւատացելոց Պատարագն՝ հիմունքն անխախտ պահելով կրնար ձեւ ձեւ արդ ու զարդ ընդունիլ, այսպէս էին Մեր անցեալ գործածական Պատարագամատոյցքն իսկ այժմեանն առաջին մասամբ զրեթէ զոյգ կ'ընթանայ յիշատակելոց հետ, իսկ բուն Պատարագն՝ աւետարանական հիմունքն պահելով կարծես վերոյիշելոց յատակադիմն վրայ նորակերտ եւ հոյակասպ ճարտարութիւն մ'է:

Վերին կրկին խորհրդատետրերու թարգմանութեանն մասին՝ խղճի մտօք հետեւելով յունական բնագրին՝ կը վստահացունեմ ընթերցողքն՝ իսկ հայերէն Պատարագարանին աղօթից եւ կարգաց քննութիւնն՝ կը թողում իւրաքանչիւրին. դէմ առ դէմ զընել եւ բաղդատելն զիւրին է:

Ներուի ինձ զգացունել, զի ուր տկարանամք՝ մի՛ յախսուո՞ն զատաստան, ինչպէս 1676ին, տղիտութիւնն եւ տկալութիւնն խոստվանի՝ հորագոյն դիտութիւն է:

ԿՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ

ՆԱԽԱՌԵԼԵԱՆ ԳԻՒՔՆ

ԳՐԻՉՆ ԵՒ ԱՌԱՋԻՆ ԱՌԱԲԻՆՈՒԹԻՒՆՆ

Առ. Վ. Եր. Հ. Մ. Վ. Ե. ՚ի Վ. Ենետիկ:

Լեռներու բարձրազլուի սէդ ցցունքին խորը տարածուող անշշուկ մենարանի մը կորսուած յարկին մէջ խեղճուկ միանածուկ կ'աղօթէլին:

Բնութեան հիմնալի անսարաններէն է. երթալ բարձրանալ այդ տեղ՝ զիտել ու հմայուիլ անշէն ստեղծուածին հրապուրաւն՝ բաղդ մ'է, սովորական մահկանացուաց խմբին քիչերուն տրուած:

Ծանր էր ինձ այլչափ յագնիկ. ծնկերս կթուած ծառի մը կոնակ զրի ու կեցայ. հոգիս՝ բուռն իր զօրութեամր ցայտեց ցարքեց թուաւ մինչեւ սարի մը ծաղն. կեցաւ հոն միտ զրաւ:

Աւարտեցաւ աղօթքն, առանձնացաւ ամեն ոք իւր հղիկն, ձեռապիր զիմացնին՝ կը գաղափարէկին:

Ես գարձայ, ինք որ իմ է՝ կեցաւ հոն երկար. Մերձակայ անտառի մը երկայնութեամբ տարածուած զուրանին պտուղն էր իրենց մսունդ. Սատրին աշխարհք, կիրք, իրենց համար չըր. նոյն կրից ծնունդ էին իրենք ալ, նոյն կրիւք պաշարեալ, այլ աւելի ինչ ունէին, նոյն կրից ծառայելով՝ կը ափրէին անոնց վըրայ. Նիւթականին չափն որոշ էր, աննիւթին՝ անչափ, անսահման, ոչ բազդ, ոչ մեծութիւն, ոչ պատրանք եւ ոչ հաղք, ոչ պարատթիւն եւ ոչ յաղթանակ իրենց համար չէր. չէին հետաստաներ, չէին լսեր, չէին զիտեր, զի այդ ամենայն որ ՚ի ներքոյ արեգական՝ ընդունայնութիւն է, կ'ըսէ Դիտցօղն:

Լոռութիւն էր: Մանր մանկտին՝ սեւաղդեստ հրեշտակներ՝ մերթ շնկոց մը կը հանէին. Ուսանողներ էին, Նորընծայարանի մատաղ ծլերն: Քիչ մ'անդին՝ կէս սրահ եւ սրահ մը՝ աստուա-

ծաբանական ուսմանց Վարժարանին մէջէն քիչ մ'աւելի շշուկն բարձր կը ճայնէր. աղմուկ մ'էր:

Երեքտասաներորդ գարուն մէջ՝ մինչ քրիստոնեայ վարդապետներ եւ սուրբ հաւատք կը ծլէին՝ ծաղկէին, ամենէն դժուարին եւ կնճռուա խնդիրներ կը յուզէին գիտնոց սիրոն ու շըթունք, այդ պահուն չկար մենարան մը որ նոյն սուրբ խնդրով մաքուր ծիփանք մ'ալ ինքն չկրէր. հասարակաց էր այդ:

Զգիտեմ ո՛ր ժամուն էր, խոր խաղաղութիւնն յանկարծ վրդովեցաւ, նոյն խաղաղական Մենարանին մէջէն լոռութիւնն խղեցաւ, պայքար մ'էր լուսեցաւ. կրակու խօսքեր կը թոշտէին այն լոիկ ու մունջ վերաններէ. կայծակներ կը թափէին խոնարհ ու գետնամած աշքերէ. բայց օծութիւն կար ամեն շըթանց վրայ, սրբութիւն՝ տեսանելեաց: Ամենքն կը խօսէին, ամենուն սիրտը վառուած՝ լեզուն լարուած, ամենուն, բաց ՚ի միոյն. վերջին նորընծայէ մը՝ կրտսեր եղբօրէ, որ աշքն խոնարհ զնելով ու սիրտն բարձր՝ կը լսէր ու չէր խօսեր:

Հոյակերա զպրոցի մը աշակերտած՝ ՚ի մանկութենէ, հոչակատոր վարդապետի մը հետեւորդ, յաջորդէր պիտի զնա նոյն աթոռին վրայ՝ եթէ կամաւոր տարագրութեամբ չհեռանար նոյն յարկէն: Սյապիսի ոք էր այդ եղբայրն. որուն ոչ ոք ուշ կ'ընծայէր:

«Տէր Աստուած, զոչեց սրտին խորէն ներքին հառաչ մը. «Տէր Աստուած փրկեա զիս, փրկեա ՚ի հսկարտութիւնէ. աղաւատէ զիս եւ եղբարքս եւ եկեղեցւոյդ վարդապետներն այն կրտուսիչ հպարտութենէն՝ որով ինկաւ ու չքացաւ հրեշտակն և ի՞նչ օգուտ եկեղեցւոյդ եթէ քրիստոնեայ զիտութիւնն եւ աղօթք տարագրին մեզմէ. ի՞նչ օգուտ եկեղեցւոյդ՝ եթէ մարդկային զիտութիւնն իր ընդունայնութեամբն իբր ազգու թոյն «մը տարածուի մեղմիս քու սրբազն յարկացդ եւ Մենարաններու մէջ: Մոռցան՝ չեն յիշեր այդ անձնահած ճարտարախօսուաքըն՝ թէ նոյն իսկ հեթանոս իմաստունք ամեն զիտութիւն «Բարւոյ հպատակ զիտէին, անով էր հիմնուած բոլսր զիտութիւնն, անով պաշտամանուած: Բանն զոր առանց ճանչնապուացիւած էին՝ կ'արքեցունէր իրենց հողին ու սիրտն. մինչ մնք՝ «քրիստոնեայ զոլով այլ ինչ՝ քան զղերաբունն բարի եւ Մարդացեալն խնդրենք Բան: Ո՞ր է այն զիտութիւն որոյ ակն չէ

«ինքն, եւ որոյ կատարածն հռուանայ իրմէ. չէ ամենայնի սկիզբ՝ «բըն եւ վախճան, այրն եւ քէ. Տեսնուած է երբէք թէ աշտա- «նակն՝ վասն զի զլոյս կը տանի՛ լուսատու ճանչնայ զանձն «Պարծին մեր հոգիք լուսոյ քաղցրութեամբ պարարած ըլլալ- «նուն համար Հնամք է՝ մարդթ արդեօք ո՛ Տէր՝ բան մը վիանալ «կարծելով հաղարտանալ, փոխսնակ զի այդ անտառյգ եւ տա- «տամսոտ դիտութեան բոլոր փառքն քն՛զ վայել էր. Ո՞չ արդ- «եօք ճշմարիտ զիանոց զիտութիւնն քեւ եւ ՚ի քեզ հաստատ- «ուած է. ՚ի մօտոյ տեսայ ևս ստորացնոց վարդապեսներն, առ «շակերտեցայ ամսնաց եւ ճանչցայ զի զու միայն ևս ճշմարիտ «վարդապետ, ուստի ըստ չափու հաւատարիմ աշակերտութեանն «կը մարդին»:

«Ա՛խ, իցիւ հնար ըլլար ինձ զայս աեսածիս ու զլացածիս «ովէս խօսել ու ըսել. իցիւ կարող ըլլացի այդ մոռացկաներու «յիշեցունել՝ թէ ո՛ր զիտութեան նախաթոռ ովէտք էր բազմել «իրենց հոգւոյն մէջ, մնունդ եւ լոյս տալ մնացելոց. Դուցէ այ- «դու եղբարց մին կամ երկուքն ազատէի հաղարտութիւն, բարձ- «բարտութիւնէ . . . . : Սակայն միթէ խորհուրդս ալ ինքնաւ «հած մեծամտութիւն մը չէ . . . . կարօղ եմ այդմ. . . . ար- «ժանի՛ եմ»:

Զդիտեմ աղօթքը լմնցուցած էր թէ ոչ ճայն մը լուցի, որ մահկանացուի չէր կարծեմ:

— «Դրեա, զի ընդ խոնարհո համեցայ»:

Զանգակ մը հնչեց, լոռութիւնն աիրեց. աղօթից ժամն էր կարծեմ, թռայ ևս ալ, քաշուեցայ:

Քանի մ'ամիս յետոյ նոյն ճղնարամնին խոնարհ յարկէն «Յա- դապս նմանուրեան» մատենին առաջին երկու զրգերն մնակե- ցաց զրչէն բաղմածին սերելով մերձակայ դաւառներու մէջ ըս- կաւ տարածուիլ:

Ծնդ Գիտութիւն եւ ընդ Խաղաղութիւն խտիրն մեծ չէ. խոնարհ եղբայրն լծակցեց զայդ Եթէ մեծաղոյն զիտութիւնն Բանին է՝ ճշմարիտ խաղաղութիւնն ընդ Բանին միացեալ հա- ւատարիմ հոգւոյն է. Այն խաղաղութիւնն զոր զիտութեանց աշակերտն՝ աշխարհի խոռվացոյզ աղմինն եւ ընդունայն ճար- տարութեանց մէջ գտած չէր, մնասատանին անդորր ողջակիզունն ապահոված էր զայն իրեն, կը խայտար այդու ինքն եւ կ'ուզէր

այլոց եւս հաղորդել, Այնչափ հեշտեաւ՝ այնչափ բնական պարզութեամբ խօսած է սրտի ներքին խաղաղութեան վրայ իր երրորդ զրոց մէջ, այնչափ խոր համոզմամբ եւ անձնուրաց ոգւով պարզած է այս ներքին եւ անփոխիսելի խաղաղութիւնն, մինչեւ Քրիստոնէից ձեռքը հանապազորեայ ուղեցոյց մը զարձած էր այդ, ևերէն միէնարութիւն յորջորջմամբ:

Շատ սրտեր իրենց խաղաղութիւնն զտած էին, շատեր իրենց միսիթարն կը կոչէին այդ գիրքն, խակ խոնարհ եղբայրն կուլար իր ըրածն:

«Ո՛ Տէր, լու եւս էր լուի քան թէ այսպէս տկար եղուաւ խօսէի զքէն եւ զքոյոց : Ըսի մարդոց նմանել քեզ, բայց ի՞ւ, եւ ի՞նչ ճանապարհաւ, չըսի զայդ: Ո՛չ ապաքէն զու ես կենաստուրն եւ զիտութեան եւ խաղաղութեան տուօղն. եւ ո՞լ է կեանքն թէ ոչ զու: Ի՞նչ է քու եւ աշխարհի կենաց խտիրն, ի՞նչ քու եւ մարդոց որդուց անջրակետն, եթէ նոյն կորստական կերակուրն՝ պատառ մը չոր հայն է երկուքին ալ հաւասար սընունդն: Առանց ՚ի քեզ բնակելու՝ ո՞լ կարօղ է ճանչնալ թէ ո՞ ես զու: Մարդկային թշուառական կենաց անտանելի փոթորկաց ո՞լ կարօղ է զիմազրել իր նաւեկաւն՝ եթէ ոչ զու ճարտար նաւապետդ իւրաքանչիւրոց զեկավարես: Տէ՛հ, տկար է իմ բանս, անօգուտ եւ վտանգաւ իի, եթէ վեհաղոյն եւ աստուածային մնունդն չտամ ես զաւակացդ. բայց ի՞նձ վիճակի խօսել . . . եթէ ոչ զու Տէր խօսիս, ընդունայն է իմ իզծու ու ճիզ:

Խեղճ եղբօր որախն յուղումն կրկնակի էր այլ եւս. վախչել հեռանալ ահաւորութենէն. խզնել ու ստիպել յայդ: Աղօթք եւ հառաջք. լուակեաց մենակեցին վրդովումն զայրացաւ օր քան զօր: Մերձակայ անտառին հովանուտ թփոց տակ՝ իր սովորական վայրն խորհրդովք պաշարեալ օր մը ողեսպառ ինկու ՚ի քուն. երաղ թէ տեսիլ՝ կարծես իր զրոց բազմաթիւ օրինակներն կը տեսնէր մենաստանաց մէն մի խցիկներու մէջ. վանքերէ մինչեւ քաղաքավին յարկեր զիմեց, զպրոցք, վարժարանք, տունք եւ անակը զաղափարած էին զայդ:

Խոյոտ արթնցաւ քնէն. յիշեց ու յարեց Սաղմոսողին խօսքքն. «Մի մեզ Տէր մի՛ մեզ, այլ անուան քում առւր զիառա»:

Արդեօք կրօնական պրոց մէջ Աւետարանէն վերջ՝ «Յար-

էը « Նմանութեան Յիսոսակ » գրքէն աւելի ամեն լեզուի եւ ամեն դասակարգի մարդկութեան ծանօթ զրուածք կայ արդեօք: Եւ ով է զրօղն, անունն, տեղն, թուականն: — չզիտենք: Կ'ըսուի թէ ինքնին խոկ խոնարհութեամբ տղօթած է: Իր տոհմին եւ իր անուան անծանօթ մնալուն: «Մ'զ Տէր, կ'ըսէր աղօթքին մէջ, «Թող մոռցուի իմ ծննդեանս տեղն ու թուականն յափտեանս, սոտնմս եւ բաղաքս: շզիացուի ոչ իմ անունս ոչ իմ կեանքս, «զորս կենացդ եւ քու անուանդ տակ կը ծածկեմ. Մի մեզ Տէր մի մեզ, այ անուան քում տուր զփառս»:

\*

## Ի ԼՈՒՐԾ

**Անցեալ տարի,** Ֆրանսոսի հոչտկաւոր զրագէտներէն մին ի Լուրտ զացեր էր՝ իւր ապաւորութիւնները եւ հետազօտութեանց արգամիքը պարզեցու առաջացրութեամբ: Ի մօտոյ պիտի հրատարակէ ի Բարիգ՝ սոյն նիւթի վրայ՝ երկասիրութիւն մը որոյ ի լոյս զալուն ամհամկերութեամի կը սպասեն արդ Ֆրանսոսի մայրաքաղաքին հաւատացեալք: Քանզի սոքա, հեղինակին կարծեաց ազատութեանը տեղեալ լինելով, լրազրաց ոմանց զրագէտին տպաւորութեանց նկատմամբ տուած նպաստաւոր լուրերէն քաջալերեալ, կը յուսան թէ այս հրատարակութիւն մեծապէս ծառացէ հաւատոյ հաստատման: Յիշեալ մատինին 'ի լոյս ընծայուելուն չսպասելով, հաւատացեալ ոք, կը պատմէ իւր տպաւորութիւնները Զ մարտի թուականաւ գրած մի նամակին մէջ, յորմէ կը քաղեմ հետեւեալ հասուածները:

Մինչեռ, կ'ըսէ, Պէոնատէթ Առողիբույի պատմութիւնը վերատին պիտի յուզէ զբարիզ, այժմ կը գտնուիմ նորա երկիրը, Պիրենեան լերանց մէջ: կ'անցնիմ յաճախ նորս տան առջնուէն եւ ժամերով կը թափառիմ, առանց կարենալ հեռանալու, այն աղօթից ու սքանչեաց Քաղաքին մէջ:

Առաւօտեան ժամը տասնին խուռն բազմութիւն կը տեսնուի փողոցներու մէջ, սակայն խոռ լուսթիւն կը տիրէ, արեւը՝

լուսոյ հեղեղներ կը սիրէ ամենուրեք, սակայն տեսարանը չառունակ խորհրդաւոր կերպարան մ'ունի Կանոայք, սպանիական վերարկուն հագած, գոգցես կը առնին փողոցներու սլիմակափալ աւազին վրայ, Խանութներու սեմոց վրայ, ցած ձայնիւ, իբր թէ եկեղեցոյ մէջ լինէին, Պէտաստիմի եղբարքն ու բազմաթիւ ազգականքը ժողովրդեան կը մատուցանեն երկնազոյն վարդարաններ, պաշտաման մետապեր, յիշատկի պատկերներ:

Հօն՝ միտքերը լուրջ են, բայց ոչ տիսուր: Ծնդհակառակին, օդուն մէջ կը ծածանի ցնծութիւն մը, թեմիեւասիւդ շունչ մը որ հոգին կ'որորէ այս հիսաքանչ մթնոլորտին մէջ, սեւ խորհուրդներ գոգցես խոյս կուտան ի մարդոյ: Անդ՝ աներեւոյթ ձեռք մը յանկարծ կը սրբէ նոյն խոկ անհաւատը, կը սփոփէ զնա, եւ աս, իրեն անձանօթ յափշտակութեան մը մէջ, փոխեալ, կենզանացեալ, իւր վրայ տարածուած բարիքին վրայ զարմացած, յակամայ զուարթացեալ՝ կը թողու ինքզինքը սոյն տարօրինակ սակայն անժխտելի ազգեցութեան:

Հօն կը գտնես ինչ որ վեհ է ի բնութեան, եւ մարդիկ, իրենց իզեկերու պիտոյքէն մզուած, հաւաքեր են անդ ինչ որ է քաղցրահամբոյր: Աչքիք առջև կը պարզին լերինք, կանաչագեղ հովիտք, աղմկանոս գետը, կը բարձրանան սրբանուէր խունկի ծուխսեր: Կը լսես զաշնակութիւն, կը զգաս որտիդ մէջ յափշտակութիւն: Անկարելի է խոյս տալ այդ յափշտակութիւնէ, նոյն վայրաց բերկութենէ: Ի՞նչ կ'ըսեմ: Խոյս տալ փորձել ուզգող զգացմանց անարժան է: Եւ անզիտանայ երջանիկ լինելու առիթն եւ արուեստը:

Հոյակապ Կաթուղիկէն, որ երեքտասաններորդ դարու եկեղեցեաց կը նմանի, քաղաքին վրայ կը նայի: Նորա մէջ կան երկու եկեղեցի մին միւսէն բարձր եւ իրարու միացած օճապտոյտ սանդղով մը:

Երբ մարզ հօն մտնէ, խոկոյն կը հաղորդակցի բերկրանօք ամէն անցեալ տառապելոց, գոցցես անվերջ ընտանիքի մը կը յարի, եւ առանձին մնալէ կը զազրի: Հօն, աղօթք մը չմռոցուներ նախորդը, այս աւուր այցը նախորդ աւուր յուշը շնալածեր: հետք մը կը մնայ միշտ տամէն բարեպաշտական դէպերէն:

Կանայք, մայրեր, խօսեցեալներ, հիւանդներ, տառապեալներ եկեր են հոս հետզհետէ եւ վկայեր են թէ արդարեւ իրենց ցաւոց դարման զտեր են: Այն վիմաց վրայէն ոչ թէ Մանե, նետէ ֆարէն նախմնի բառերը, այլ հաստոր, յոյն եւ բարեկործունիւն լաւ-

ոերը կը յայտեն բոցաճաճմանց։ Ապակիներու մէջ կը տեսնուին անհամար նուէրներ, ոսկիէ եւ արծաթէ սիրաեր, ուսիր, սուրեր, հրացաններ, խաչեր, նաւեր, որորոցներ, եւայլն։ Նոքա ազգու ատպացոյցք ևն բժշկութեանց հողույ եւ մարմնոյ, նոքա կը պատկանին ամէն ցաւոց, ամէն երազներու, նոքա կը յիշեցունեն վշտացելոց աղաղակը։ Ընտանիք, ովկիան, ամէն բան հոն հաւաքուած է, բոլոր աշխարհի օսպասի, չնորհակալիք, արտասուրք, ուրախութիւն կ'ամփոփուին այն սիւներուն ոտքքը. եւ այն մատուռներու ստուերին մէջ։ Անբաղդաստելի դպրոց հաւասրութեան ի կենցաղի, ի տառապանս եւ ի միմիթարանս. եւ սորա սկզբնապատճառ եղողը անծանօթ մի մանուկ է։ Օր մը, նա, ձեռքերը միացուցած, ի ծունր իջաւ անդ, այն ժայռին առջեւ, ուր Տիրամայրն ժապեցաւ նմա՝ հեղովակ զլոյս եւ մեղեղիս երինից։

Վարը, բժշկաց սրահ մը կայ, ուր կ'արձանապրուին բժշկուողք։ Անդին են աւագաններ՝ փոքրիկ չէնքերու մէջ։ Ի վերեւ, բարձրաքերձ ու վեհ, կը կանգնի Քարայրը. լերան գագաթը՝ Կաթուղիկէն, սպակեալ մազլցող բոյսերով, յորս՝ ի գարնան՝ թռչունք կը ճռուողեն, ի ներքս, շացուցիչ եւ մշտավառ լոյս հազար մոմերու, նշոյլք՝ որոց վրայէն մերթ ընդ մերթ սարսուռ մը կ'անցնի, իբրեւ թէ հոգի ունենային։

Մէկ կողմէն կը տեսնուին բազմաթիւ գաւազաններ՝ ցաւոց այդ ցուպերը քանի փառաւոր են. նոքա, կը յայտարարեն զի որ մը՝ անակնկալ դէպք մը պատահեր է եւ թէ բժշկուողք յանկարծ նետեր են զայն։ վեմ եւ երախտազիտական արբեցութեան մէջ։ Միւս կողմէն, սպիտակսիայլ եւ քաղցրահամբոյր կը կանգնի պատկեր նորա որ մեր բարեխօնն է եւ ուզեր է անդ ընդունիլ զաղաչանս տառապելոց, յոտս նորա կը տեսնուի տակաւին փունջը վայրի խոտի զորմէ խօսեցաւ, հոն կը լսուի մեղմ կարկաչ նուիրական ջրոյն զոր ըմպել ապսպիք։

Կարծես այդ արձանը պիտի կենողանանայ։ Միթէ հաւատացելոց ամէն աղաչանքները կը հասնին մինչեւ նորա սիրտը, այն, կը լսէ, գողցես կը շարժի եւ իւր ձեռքը կը տարածէ բոլոր այն անբարբառ ամբոխին վրայ որ ծնրադրած է քարերուն նստարաններուն վրայ, ի մէջ թարմ եւ թորշումած ծաղիկներու, դուրսը, ծառերու տակ, հեռուն, մինչեւ հեղեղին եղերքը։

Ժողովուրդը խումբ խումբ ծնրադրած է. աստ անդ կը տեսնուին առանձնայեալ անձինք։ Երիտասարդ մ'ուժգին բռներ է

վանդակապատքին երկաթները որոց զլուխը կոթնցուցած է։  
ակնապիշ կը նայի խաչելութեան մը զոր յաճախ կը համբուրէ,  
եւ զալկահար՝ կը մնայ անձկանօք ջերմ խնդրանացը կատար-  
ման։ Անդիէ, քարայրին խորը, աչքերը փակած, գողղոշուն շր-  
թամբք, այլ ոք տառապեալ կը խորասուզի ողբերուն եւ ակն-  
կալութեանը մէջ, արշալուսէ ի վեր հոն է, մերթ ընդ մերթ  
անդամները կը ձգտէ՝ ստուգելու համար թէ արդեօք հրաշքով  
բժշկուեցաւ իւր բազուկը։ Հառաչ մը կը լսուի. կին մ'է՝ ան-  
շարժ խոնարհած աթոռին վրայ. Ուրիշ կին մը կ'երթայ՝ ջեր-  
մեռանդութեամբ կ'ըմպէ աղբիւրին ջրէն։ Յանկարծ կը լսուի  
խառնաշփոթ մրմունջ մը, ապա ձայները կը բարձրահան եւ ե-  
րիցս կը կրկնեն՝ գորտվալի եւ հոգեբուխ՝ աղօթքի մը վերջը,  
«Աղօթէ» վասն ԳԵՐ»։ որոյ արձագանզը կը տարածուի ոսկերացդ  
մէջ։

Ժամերը կ'անցնին, արեւը կը խոնարհի, սակայն սոյն տե-  
սարանին վեհութիւնը եւ տպաւորութիւնը պահ մը եւս չեն-  
նուազեր։

Հոն մարդ գոզցես իրմէ դուրս կը նետուի եւ առաջին ան-  
դամ կ'իմանայ թէ ինչ ըսել է տալ զիւր անձը։ Այո՛, հոն, մարդ  
կուտայ զիւր անձը, գերազոյն կերպով, անսպատմելի բերկրու-  
թեամբ, եւ զիշերը կը հանի, բայց լուսաւորք երկնից չեն կա-  
ռող յորդորել զնսա տիրանալու անձին։

Յ. Վ. Աճեման

## ՀՈԳԻ

Շարունակութիւն (\*)

Ուստի երբ կ'ըստնք թէ Հոգի ամսման է, պէտք է հասկը-  
նալ՝ որ այդ անմահութիւն ոչ եթէ պարզաբար՝ ի շնորհաց է,  
այլ եւ ՚ի բնութենէ. անգամ մ'որ սկսաւ ըլլալ՝ պիտի ըլլայ  
միշտ Հոգին մարմնոյ ապականութենէն չվաստիր, վասն զի տե-  
սանք մենք հոգւոյ ողեկանութեան վրայ խօսելով՝ թէ հոգին  
իրմէն ունի իր գոյութիւնն, եւ ոչ մարմնէն. տեսանք նոյնպէս  
որ հոգին մարմնէն շատ աւելի բարձր առաւելութիւններ ունի  
եւ իր զիրքն անկախ է մարմնէն. Այս մրութիւն մը հաստատ-  
ուած է երկուքին մէջ՝ նման կրկին գործակիցներու, որց մի-  
ոյն փճացումն միւսին էտեանն չէ կարօղ վեասել. Միոյն  
պականելով՝ միւսն ինքն իրեն կը գործէ.

Սակայն հնար է առարկել՝ թէ հոգւոյ անմահութիւնն ըստ  
շնորհաց միայն ըլլալով՝ ըստ բնութեան չէ. ուստի կրնայ փճանալ,  
ոչնչանալ. — Զօրութիւն մը իր արդիւնքէն կրնայ ճանչցուիլ.  
Հոգին անմահութեան ընդարձակ եւ յարատեւ զաղափարն ունի.  
հակասական է խորհեն՝ թէ այդ յարատեւութեան գաղափարն  
ունեցող հոգին կարենայ եղծանիլ կամ ոչնչանալ, վասն զի եղծ-  
ման համար մասանց քակտումն կը պահանջուի, մինչդեռ հոգին  
աննիւթ ըլլալով՝ մասն չունի. հետևաբար անեղծանիի է: իսկ  
ոչնչութեան գալով նոյն իսկ հոգւոյ վարդապետութեան ամե-  
նէն հակառակող ընդդիմաղիրք՝ ՚Նիւթակրօնք՝ բացարձակ կը  
քարոզեն. թէ չկայ բան մը որ փճանայ, այլ փոփոխութիւն է  
ամեն բան. Բաղադրեալն կը լուծուի, մասանց կը վերածուի,  
հիւլէից կո յանդի. այլ տարիերք եւ զօրութիւնն անաղաղակ կը  
մնան: — Քանի որ ՚Նիւթն չկրնար ոչնչանալ՝ այլ շրջանաւ մը  
կը լուծուի, կը բաղադրուի, որչափ աւելի հոգին չկրնար փը-  
ճանալ՝ որ աննիւթ է եւ անմասն:

Գարմակ ուրիշ ճամբով մը կրնանք խորհիլ. Ոչի՞չն ինչ  
ընելն այն զօրութեան միւսին կը վերաբերի՝ որ կրնայ ինչն ոչ-

(\*) Տե՛ս Պատիքի Դ. Տառէ, նէա 11:

ինչ ընել. այսինքն՝ Ոչինչն ինչ ընելու համար այնչափ կարուղութիւն կր պահանջութ՝ որչափ ինչն ոչինչ։ Արդ, անսահման կարողութիւնն միայն կրնաց չեղածն եղած ընել, և ոչ որ եւ է սահմանաւոր եւ ստեղծեալ էակ, ուսափ եթէ ոչնչանաց հոգին՝ միայն Աստուծոյ ձեռքն կարօղ է առ այդ:

Այս Աստուած միայն կարօղ է ոչնչացունել մեր հոգին եւ ոչ այլ ոք. սակայն եթէ կարօղ է աստուած՝ պիափ ընչ՝ զայդ:

Մեզմէ բարձր խնդիր մը. սակայն անմեկնելի չէ։ Նիւթակրօնք այս առարկութեամբ շատ անգամ կ'ուզեն մեզ հետ կրառիլ. որչափ անխորհուրդ գործ, վասն զի իրենք Աստուծոյ դայութեանն չեն ուզեր հաւատար եթէ հաւատան Աստուածոյ՝ ինչ գժուարին է արդեօք համազուին՝ թէ արդարն եւ բարին Աստուած՝ ամենակարօղ՝ որ բարին կը սիրէ եւ չարն կ'առէ՝ պիափ փախարինէ անպատճառ այս գտնութեանց՝ գոր բարի մարդն կը կրէ եւ չարն կրել կռւատայ եւ ինչ փոխարէն կրնամք սպասել զմեզ գոնացունելու, եթէ ոչ անմահութիւն յաւիսենական։ Մշտակայ երջանկութեան գաղափարն ունինք, եթէ պիտի չհամեմթք ասուր՝ թշուառ ենք. կրնանք բարութեան եւ արդարութեան անհուն գաղափարին հետ կցել ակտրութեան եւ անվթութեան՝ չարութեան գաղափարն Քանի որ բացարձուկ է Աստուծոյ էտ թիւնն մեր հոգին չիրնար ոչնչանալ. Աստուած չիրնար ուզել զայդ, վասն զի ինքն իրեն դէմ պատերազմած կ'ըլլայ, որ անհնար է։

Ճշմարիտ է թէ Աստուածային իմաստութեան եւ արդարութեան առջեւ բոլոր արարածք իրը ոչինչ են, եւ անոնց ոչնչացումն ոչնչի նման, սակայն՝ սակայն չեն կարօղ ոչնչանալ՝ վասն զի արդարութեան եւ իմաստութեան աչք կը հսկեն անոնց վրայ ըստ իւրաքանչիւր բնութեան պիտոյից։ Մարդկային հոգւոյ բնութեան պէտքն անմահութիւնն է մշտնչնան. Աստուածային իմաստութիւնն զայդ նախատեսած է եւ արդարութիւնն յայդ ստիպուած. զրուցեմ։

Սակայն կ'առարկուի, ինչպէս հնար է հոգւոյ անմահութիւնն ընդունիլ՝ քանի որ մահէն յիտոյ առանց մարմնոյ եւ առանց զգայարանաց եւ առանց խորհրդածութեան առարկայի՝ որ է նիւթն՝ պիտի մնայ հոգին։ — Կը պատասխանեմք. Եթէ նիւթն առարկայ մ'է խորհելու՝ յայտնի է որ կարողութիւնքն՝ կամքն եւ իմացականութիւնն են։ Արդ ինչ գժուարին է հասկը-

նախ՝ թէ հոգի իր այդ կրկին կարողութեանց միջոցաւ իր անսպառ առարկաներն կրնայ որոշել եւ զբաղիլ:

Հոգին պարզ եւ անփւթ ըլլալով ինքն իրեն առաջին առարկայ է խորհրդեան եւ սիրոյ, կը խորհի իր վրան, կ'անդրադառնայ իր վիճակն, իր անցեան, իր ծանօթութիւնքն, եւ անոնցմով կը զարդանայ: Այս ամեն գաղափար՝ որոյ հիմնականն անփւթ ուսումնական խորհուրդքն, Աստուծոյ՝ կրօնից մարդկութեան գաղափարք՝ իմացականութեան մէջ տողորուած են, տեսանելիքն՝ որոյ անգամ մի կերպարանն եւ ծանօթութիւնն առած է հոգին՝ կրնայ նոյն խոկ այժմ առանց անոնց երեւոյթն ունենալու նկարել զանոնք մտաց մէջ, տեսնել եւ խորհիլ. ինչո՞ւ նոյն բանն զլանամք հոգւոյ՝ մանաւանդ երբ ազատ է իւր կապանքէն: Ինչո՞ւ անհնար համարեմք զանազան հոգւոց յարաբերութիւնն ծանօթութիւնն փոխազարձ:

Ուստի մարմնոյ վախճանէն վերջն՝ կեայ եւ կ'ապրի հոգի, կ'ապրի եւ կը գործէ. կը խորհի եւ կը սիրէ:

### ԱՆԱՍՆՈՑ ՈԳԻՆ.

Ներկայ ժամանակաց զիխաւոր խեղճութեանց մին՝ Նիւթակրօնութիւնն՝ շատ տկար մտածմանց եւ մանաւանդ թէ հապրտ յուսահատութեան ծնունդ, արտաքին եւ վերիվերոյ քննութեամբ բառականանալով՝ զմարդ եւ անաստւն մի եւ նոյն վախճանի ծառայ՝ եւ նոյն ելից հպատակ կը քարոզէ:

Քանի որ տեսանք՝ թէ մարդկային հոգին անհամեմատ բարձրութիւն եւ անմահութեան մշանջենաւորումն ունի, ուրիշ առարկութեամբ մը դիմագրել կը ջանան հակառակորդք:

— Անաստւնք ալ հոգի ունին եւ բնաւ մերինէն չտարբերիր:

ՊՈՒԿՈՑԻ ԵՐԻՅՈՒ

ՄԱՅՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ՎԵՐԱԺԵՐ

ԹԱՐԴՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Երբ նորա երկասիրութիւնները կարդացի՝ յիշաւի զարմացայ սրբուհի Մոնիգայի համար ունեցած ջերմեռանդութեանը եւ կաթողին սիրոյն որ սրբուհին զրաւած է զանիկայ, եւ այս պատմութեան մէջ ասոր փաստը պիտի դանաք: Ըսենք միայն որ իւր ամէն զիրքերուն մէջ անոր վրայ կը խօսի, անդադար իր օրինակ կը յանձնէ աշխարհական տիկնանց, ամուսնացած կանանց, մարց եւ նա մանաւանդ անոնց որոնք Օգոստինոսներ ունին: Եւ ի մասնաւորի յիշենք զՇանգալ տիկիննը, երբ Փրանկիսկոս կ'ուզէ առաջնորդել ամա Առոտուծոյ պահանջած ամենաբարձր կատարելութեան, ուրիշ պաշտպան չի տար անոր եթէ ոչ զՄոնիգա: իրեն այրութեան ժամանակ՝ մինչդեռ տակաւին աշխարհքիս մէջ է սրբութեան ճամբան ուսուցանելու նպատակաւ, Փրանկիսկոսի յանձնարարութիւնը զարձեալ Մոնիգան է, իր աչքերը Մոնիգայէ չհեռացընել, նմանապէս կրօնաւորական կննաց մտածմունքն զինքը ես կեցընելու համար այնպիսի ժամանակ մը որ մատաղահասակ զաւկըները տակաւին մօր հսկողութենէ չէին կրնար վերցուիլ, իրեն առջեւ Մոնիգայի օրինակը կը դնէ: Հարկ չի մնար ըսել որ վերջէն ալ երբ Սէլլ — Պէնի:

(\*) Տե՛ս Պատիէբ Ե. պարէ նէս 4:

Ներ՝ աղնուաշուք բայց վտանգալից երխուասարդութեանը ժաւ  
մահակ, անսպատշաճ մտերմութեանց ևւ մենամարտութեանց մէջ  
կը նետուի, Փրանկիսկոս Շանդալի անհնարին վիշտերը սփոփե-  
լու համար աւելի ստէպ ևւ աւելի կաթողին խօսքերով զուրք  
Մոնիքան կը սկսի յիշեցընել, ցաւազին Մօր սուրբ Կոյս Մա-  
րիամայ պատկերին հետ որ կախուած էր խուզը խաչելութեան  
տակ՝ ուղեց որ կախէ նաև առ միւս վշտացեալ մօր պատկե-  
րին ալ՝ որուն սրաբին վրայ կը հանգչի աչքի արցունքներովը  
վաստիած զաւակը: Վերջապէս՝ երբ սուրբ Փրանկիսկոս փոխ-  
ուեցաւ առ աշխարհքէս տու լուսագոյնն, ձգելով զերանաշնորհ  
մայրը Շանդալ ցաւոց ևւ անձկութեանց մէջ ընկդմած, անձ-  
կութիւն հիմնազրի, ցաւ մօր ևւ օր մը նոյնափոխ անհնարին  
ցաւոց մէջ (վասն զի ականջը հառած էր օր Սէլզ — Պէնիներ,  
Պութիղի դուքսին պէս զիխասութեան զատապարտուեր է, ի  
պատիժ անուզգելի ևւ թշուառ սովորութեան որ մենամարտու-  
թեան համար ունէր) օր մր, բսի, օր բնկճած էր ցաւոցը ներ-  
քեւ, սուրբ Փրանկիսկոս՝ թէ որ կրնանք այսպէս բակ, կ'եղէ  
իւր գերեզմանէն ևւ սրբուհի Մոնիքայի վարուց ընթարցմանքը  
կ'առաջարէ, այնպէս օր (եւ այս կէտս շատերուն անձանօթ է)  
երբ Շանդալ խորանին առջեւ ծունկ զրած կ'արտասուեր, ձայն  
մը կը լսէ օրն օր իւր հոգեւոր Հօրը ձայնը բլլարն կը ճանչնայ,  
օր կ'ըսէր. «Կարգա սուրբ Օգոստինոսի խստովանութեանց ութե-  
րորդ զրուիր»: Կը կարգայ այս զարմանալի էջերը օրոնց մէջ  
սուրբ Օգոստինոսի մօրը արցունքներէն փրկուիլը կը նկարա-  
գրէր, եւ կ'իմանայ ներքին ազդեցութեամբ մը օր Սէլզ — Պէնի-  
ներ եւս պիտի փրկուի իւր ալոօիթից եւ արտասուաց ուժովը,  
կ'ենդանի զո՞ն նուիրելով ինքզինքը սրգւոյն համար: Իրօք ալ  
այնպէս եղաւ. բայց, կը կրկնեմ, պիտի տեսնաք այս ամէն բա-  
ներս հետզհետէ սովորական ևւ չափաւոր ընդարձակութեամբ  
այս պատմութեանս մէջ:

Ուրեմն այս գրքիս յօրինելու գաղափարը ուսկից եկած ըլ-  
լալը ըստ բաւականի հասկըցուցի, եւ միանգամայն երախտա-  
պարտ սրտիս նուէրը վճարեցի քաղցրաբարոյ ևւ սուրբ Եպիս-  
կոպոսին: Թէ օր սրբուհի Մոնիքայի օրինակովը՝ Մալէզեան  
սուրբ Փրանկիսկոս այնքան վշտացեալ մայրեր անյոզզողդ պա-  
հեց, միսիթարեց, զօրացուց, ինչո՞ւ այսօր նոյն օրինակը նոյն  
պտուղները առաջ պիտի չըերէ: Այն օրերը աշխարհքս տիրու-  
թեան մէջ էր. նորազանգութիւնը զեկեղեցին կը պատռէր, գայ-

թակութիւնները, հրապարակական եւ առանձնական ուրացողութիւնք հոգիները կը սարսափեցընէին, մայրերը ան ու դողի մէջ կը ձգէին, եւ զատոնք ապահովնելու եւ մխիթարելու համար, սորվեցընելու համար որ չկայ բնաւ վասնդ որ մայր մը կարող չըլլայ իւր որդւոյն զլիսէն հեռացընել կամ անոր առջեւն առնել, Սալէզիան սուրբ Փրանկիսկոս սովոր էր բուել անոնց, Վկարդացէք որբուհի Մոնիկայի պատմութիւնը, հոն պիտի տեսնէք սուրբ Օգոստինոսի վրայ ունեցած հոգն ու խնամքը, եւ ուրիշ խել մը բաներ որոնք զձեր պիտի միտիթարեն»։

Այսօրուան աշխարհքիս վիճակը՝ վեշտասաներորդ դարու վիճակէն աւելի բարեբախտ չի սեպուիր, վտանգները ոչ սակաւ սպամնալից են, Սկզբանց հետ բարքն ալ անհետացաւ, երիտասարդաց չնչած օգը սովիետութեամբ ապականած է։ ընտանեկան յարկը վրդովեալ, եւ նոյն իսկ մանուկ տիոց որորոցն ալ ապահով չէ։ Ոչ երբէք թերեւս ամուսինք եւ մարք՝ թէ որ իրենց պաշտօնը արժանապէս ուղենան վարել, այսօրուան պէս մեծ պարտքերու չեմ ենթարկուած։

Ներեցէք ուրեմն որ ես ալ իրենց ըսեմ, ոչ անտարակոյս Սալէզիան սուրբ Փրանկիսկոսի նոյնահրաշ իշխանութեամբը, եւ ոչ իսկ իրեն խօսքերուն անհամեմատ անուշութեամբը, գէթ այնայիսի որտով մը որ կարող է իրենց վիշտերն հասկընալ եւ կարելցիլ. «Կարդացէք որբուհի Մոնիկայի պատմութիւնը, սորվեցէք այս ամուսնէն եւ մօրմէն աղօմել, լալ իրեն պէս, յամինայի եւ միշտ յուսալ, երբէք չընաժիլ, մի՛ մոռնաք որ եթէ երիտասարդք այժմ այնքան մեծամեծ վտանգներու մէջ կը զըտնուին, պատճառը այն է որ ամուսինները եւ մայրերը բաւական արտասուք չեն թափերու։

Օբէն

Մ. ՊՈՒԿՈ

Նոհեննաց ը Ա.Գնայն ոբէնց  
1865.

Բնադր. Փախանորդ Օբէննու

### ՑՈՐԴՈՐ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Գաղղիացի երեւելի հեղինակին զրած Ս. Մոնիկայի Պատմութեան մտածեցի թէ ինչ զեղ մը կրնամ աւելցնել. ուրիշ բան մը չգտայ բայց երե նրանիրել մեր ընթերցողը ուշի ուշով հեղինակին սրանցելի յառաջաբանութիւնը կարդալու, որու վրայ ա՛ մեզի խօսք չմնար բաելու, Կարդացէք զայն եւ տեսէք հոն

այն սրտաշարժ էջերուն մէջ իւր աշխատասիրուքան զսեմ նպատակը, արդի ժամանակներնուս համար անցուգական կարեւորութիւնը, և այն ատեն դուք իսկ, պատուական ըերեցողը, կը համոգուիք թէ ինչու մենք ալ այսպիսի աշխատայի երկասիրուքան բարգմանութիւնը կ'ընծայենք այսօր մեր ազգայնոց։ Այո՛, մեր նպատակն ալ նեղինակին նպատակն եղած է. այսինքն օգնել ազգին նիրական և մոռանոր բարգաւաճման. որոյ գործադրութիւնը՝ ինչպէս մտադրութեամբ կարդայէն զինի լաւ. պիտի հասկնար և. ինձ ալ իրաւունք պիտի տար, ո՞չ եպիսկոպոսունք և. ոչ քահանայր կրօնան առանձինն ի գույն հանել, երէ անոնց հետ ծնողաց զգօն ձեռնուութիւնը չնամըերանայ։ Արդեամբ մայրերուն յանձնուած և Աստուծմէ մարդկութեան յանձնանձիչ որբոց. որբոց ըսելը՝ ամեն բան ըսել է.

Ուստի կը հրաւիրենք զմեզ, հայրե՛ր, մայրե՛ր, երէ զԱստուած կը սիրէք, երէ ներ որդուոց հոգին կը սիրէք, երէ ներ նոզին կը սիրէք, կարդացէ՛ք խորհրդածեցէ՛ք սա երեւելի զիրքս։ Այո՛ կարդացէ՛ք Մոնիկայի պատմութիւնը կը գտնար հոն թէ ինչպէս պետք է գործածել այն անննան զօրութիւնը ձեր որդուոց փրկութեան նկատմամբ, և միանգամայն այն սրբանընէք պարտաւորութիւնները, զոր հայրուքան և. մայրուքան առանձնանշնորհնութիւնը ձեր ուսոց վրայ ծանրացուցած է։ Դուք մանաւանդ վշտացեսլ մայրեք, պիտի սովորի հոն ձեր մոլորեալ որդուոց հոգին փրկելու անհրաժեշտ մեծ գաղտնիքը, և ձեր դառնակսիթ արտասուրքը՝ ուրախութեան արտասուաց փոխելու մեծ արհեստը։

Ո՞վ Մոնիկա, սա մրայն կը խնդրեմ քեզմէ, այս իմ փանարի աշխատութեան համար փարձահատոյց շլյաս ինձի, մեր ազգին հայրերուն և. մայրերուն քու անցուգական օրինակիդ հետեւելու և. հաւատարմաքար իրենց պարտաւորութիւնները գործադրելու շնորհքը պարգեւելով։

Յ. Վ. Ա.

(Շարայարելի)

Ո-րէելի+ Ե. Տորէ, Թ. 4 Պատէրէ

Էջ 94 Տոր 34 Քաղկեդոն Հոբեմ՝ Կարքեդոն

ԱՌ ԶԵՐՆ  
ԲԱՌԱԳԻՐԻ  
ԼԱՏԻՆԵՐԻՆ-ՀԱՅԵՐԻՆ

Ի ՊԷՏՍ ԴՊՐՈՑԱՅ

ԱՇԽԱՏԱՄԻՐԵԱԾ  
Տ ՅՈՎՀԱՆՆԵԼՈ Վ ՄԻՍՔՃԵԱՆ

ՈՒԽՈՒՑԻՉ ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ  
ԵՒ Ի ՀՅՈՎՄԵԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՅԻ

Ի ՀՅՈՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐՍՆԻ  
Ա. ԺՈՂՈՎՈՅ ՏԱՐԱՆՄԱՆ ՀԱՀԱՏՈՅ

1893 — ԹՅԵԲ

ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը ճրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան զինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դանեկան  
Գուտառաց և. օստար Երկիրներու համար  
բրատարի ծախըն ի միասին հաշուելով 50 ռ ռ

## Խրաքանչիւր թիւ 2 դանեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրաստունն է ի Բերա, Եկշի փողոց  
Թիւ 1, ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան և. քերքին  
Վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

*Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1*